

2121

1

241

7-93

ԿԱՏԱՐԵԱԼ
ԲԱՐՈՅԱԿԱՆ ԿԵԱՆՔԸ

ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԷՆ ՄԵԾ ՊԷՏՔԸ

ԳՐԵՑ ՓՐՈՒԹ. ՀԵՆՐԻ ՏՐԵՄՄԵՆՏ

~~~~~  
معارف عمومية نظارت جليله سنك ٣ جاذی الاول ٣١٢ و ٢٠ شرين اول  
تاريخلی و ٦١٢ نومرو رخصتماه سيله شراونشدر  
مصاريف آمریقان میسیوژ شرکتی طرفندن تسویه اولندرق طبع اوئشدر

ԿՈՍՏԱՆԴՈՒՊՈԼԻՍ

ՀՀՐՈՒԹԻՒՆ Ա. Յ. ՊՕՅԱԽԱՆ

1894

241  
7-93



2001

11268-սի



37

241 ս  
Դ-93  
ԿԱՏՈՐԵՍԼ ԲԱՐՈՅԵՍԿԱՆ ԿԵԱՆՔԸ  
ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԷՆ ՄԵԾ ՊԷՏՔԸ

ԳՐԵՑ ՓՐՈՒ ՀԵՆՐԻ ՏՐԸՄՄԸՆՑ

—o—

Աստուծոյ առջև որպիսութիւնն է կարևոր բանը, մինչ մարդ քանակութիւնը աւելի յարգի կը համարի: Սակայն աշխարհի ամենէն մեծ պէտքը չէ մարդոց բազմութիւն, այլ Աստուծոյ առջև սաւրը գտնուիլը: Աւելի աղեկ է որ Պօղոս առաքեալի նման տասը սուրբ անձինք գտնուին քան բոլոր աշխարհիս վրայ ցըռուած հասարակ քրիստոնեաներուն նման տասը հազար անձինք: Եթէ իրբեւ քրիստոնեայ կ'ուզենք մեր պարտականութիւնները կատարելու յարմար վիճակի մէջ դնել մեր անձերը, նկատողութեան առնելու առաջին բանը մեր անձնական կեանքն է — Աստուծոյ հետ մեր հոգերը յարաբերութիւնները, մեր անձին նըմանութիւնը քրիստոսի: Կը փափաքիմ, քրիստոսի նմաններու, աւելի աղեկ մարդ ըլալու, սուրբ ըլլալու ուղիղ և ծուռ համբաներուն վրայ ակնարկ մը նետել:

Ա. Վարդեն Զանդ

Մարդ իր անձը սրբացնելու անպտուղ կերպերէն մին է լոկ ջանալը, ճիդ թափելը, տագ-

նապիլը : Կարծեմ բոլոր մարդիկ ալ փորձած են  
այդ կերպը , և անոնց կենաց վրայ անոր ըրած  
ազգեցութեան դիմելով կը հարցնեմ թէ ա-  
պարդիւն եղած չէ՞ այն : Էւրուրէն շոգենաւը ,  
որուն մէջ կը գտնուէի , մինչ Ատլանտեան  
Ովկիանոսը կը կտրէր , խսկոյն կեցաւ ովկիա-  
նոսին մէջտեղ—բան մը կոտրած էր : Հազար  
հոգի կային այդ շոգենաւուն մէջ : կը կար-  
ծե՞ս թէ կրնայինք շոգենաւը յառաջ քշել  
եթէ բոլորս ալ միանալով հրէինք անոր կուշ-  
տերէն և կայմերէն : Երբ մարդ կը յուսայ  
սուրբ ըլլալ լոկ իր ջանքովը , նման է այն  
մարդուն որ կը ջանայ զինք տանող նաւը յա-  
ռաջ քշել զայն հրելով . նման է այն մար-  
դուն որ երբ խեղդուելու վրայ է , կը ջանայ  
ինքինք ազատել իր գլխուն մազէն քաշելով :  
Աւելրդ է ըսել թէ պարապ բան է այդ :  
Քրիստոս սրբանալու այդ կերպին անօդուտ  
ըլլալը ցուցուց երբ ըսաւ , “Զեղմէ ո՞վ կրնայ  
իր հոգ ընելովը իր հասակին վրայ կանգուն  
մը աւելցնել :” Յաւիտեան թողէք այդ կերպը  
իբրև անպտուզ :

Ուրիշ մը կ'ըսէ , “Այդ չէ իմ կերպս :  
Թողած եմ զայն : Կենաց համոր ջանքը լաւ  
բան է , բայց ոչ հոգեոր կեանքի համար :  
Իմ կերպս է բոլոր ուշս միակ մեղքի  
մը վրայ կեդրոնացնել , և անոր հետ կռուիլ  
մինչև որ յաղթեմ անոր :” Արդ , նախ , այդ  
կերպով յաջողելու համար մեր կարճ կեանքը  
բաւական չէ : Մեր մեղքերուն անունը լե-

գէոն է : Երկրորդ , այդ կերպը միւս մեղքե-  
րուն երբեք չդպչիր երկար ժամանակ է : Եր-  
րորդ , ախտին սերմին կամ արմատին չդպչիր :  
Եթէ հոսանքը տեղ մը թումբով արգելես ,  
յայտնի է որ աւելի պիտի բարձրանայ և  
պիտի յորդէ : Եւ չորրորդ պատճառն այս է  
թէ , կրօնքը չբաղկանար ժխտումներէ , այսինչ  
և այնինչ մեղքը խափանելէ :

Ուրիշ մէկը կ'ըսէ , “Ես չեմ ջանար մեղ-  
քերս յաջորդաբար անհետացնել , սակայն կը  
ջանամ Քրիստոսի նկարագերը օրինակել իմ  
անձիս վրայ մաս առ մաս , կէտ առ կէտ :”  
Այդ կերպը սա թերութիւնը ունի որ մեղքե-  
նական է : Ենինծու կեանք մը յառաջ կը բերէ .  
և այսպիսի կեանք մը , այսպիսի բնութիւնն մը ,  
գործիքի հետքեր կը կրէ : Այդ է փոխանակ  
բնական ծաղիկի մեղքամոմէ շինուած ծաղիկ  
նախամեծար համարիլ :

Կայ ուրիշ կերպ մը ևս : Թերևս փորձած  
էք զայն : Ես փորձած եմ : Այդ է չդրուած  
տետրակ մը առնել , և յետոյ շատ մը կանոն  
գրել անոր մէջ , և որոշել կանոններու հա-  
մեմատ ապրիլ : Այսպէս կ'ընէր Ֆրանքլին .  
և կարծեմ այսօր շատ մարդիկ կրնան յիշել  
թէ ինչպէս իրենց ննջասենեկին մէջ կը կա-  
խէին կամ գղրոցներուն մէջ կը դնէին այն  
կանոնները զորս գծեցին իրենց համար :  
Նորէն ձեր կեանքերուն կը դիմեմ : Դուք կը  
վկայէք թէ ապարդիւն եղաւ այդ կերպը , և  
շատ պարզ պատճառներով — թերևս վասն զի

կանոնները մոռցաք ։ Արդարեւ, այդ՝ սուրբ ըլլալու սխալ կերպ է, և ապարդիւն պիտի մասց բոլոր միւսներուն նման ։

Այս բոլոր կերպերը զորս յիշեցի բոլորովին մարդկային են, բոլորովին բնական, և սակայն բոլորովին ապարդիւն ։ Զեմ ըսեր թէ մարդ ձգելու է զանոնք ։ այլ թէ անոր չեն կարողացներ համնիլ այն սուրբ կեանքին որուն կը ճգնի համնիլ ։

### Լուսաժոյն կերպը

Արդ, ի՞նչ է լաւադպյն կերպը ։ կերպ մը կայ որ այնչափ պարզ և արդիւնաւոր է որչափ միւսները կնճռուտ և ապարդիւն են ։ Այդ պարզուած է Սուրբ Գիրքին մէկ համարին մէջ ։ և այնչափ գործնական է որ ամէն մարդ կրնայ զայն իր կեանքին մէջ գործադրել, և ազդու է բնական օրէնքի նման ։ Պատճառի և արդիւնքի խնդիր մըն է սա ։ Այն համարը որուն կ'ակնարկեմ Բ կորնթացւոց Գ. գլխուն 18 համարն է, “ՄԵԿք ամէնքս բաց երեսով Տէրոջը փառքը որպէս թէ հայելիի մէջ տեսաներով” (ցոլացներով)”, նոյն պատկերին կը նորոգուինք փառաց ի փառս, որպէս թէ Տէրոջը Հոգիէն ։”

Դիտէ, “Ք նորոգուին” կ'ըսէ ։ Սիսալը զոր կ'ընէինք սա էր որ կը ջանայինք մենք զմեզ

\*Ոմանք կ'ըսէն “ցոլացներով,” և ես այս վերջիններուն պիտի հետեւիմ իմ նիւթիս աւելի յարմարելուն համար :

Սուրբ Հոգւով նորոգել ։ Անկարելի՛ Նոյն պատկերին կը նորոգուին ։ Արդ, թերեւս ընթերցողներէն ոմանք վայելելու համար այն հանգստութիւնը զոր այս խօսքերը կը խոստանան, իրենց գիշերներուն և կեանքերուն կէսը վատնած են սուրբ ըլլալու համար մոլեզնութեամբ աշխատելով, և չեն վայելած զայն ։ Սակայն ի՞նչպէս կը նային վայելել այդ հանգստութիւնը առանց պահանջուած պայմանը գոհացնելու ։ Ի՞նչ է պայմանը ։ Սա է թէ Քրիստոսի պատկերը հայելիի մէջ ցոլացնենք ։ Քիչ ետքը այդ պայմանին ակնարկութիւն պիտի ընեմ ։ սակայն հոս բառ մը բացատրութեան կը կարուտի ։ “Տէրոջը փառքը որպէս թէ հայելիի մէջ ցոլացնելով” ։ Ի՞նչ է Տէրոջը փառքը ։ “Փառք” բառը պայծառութեան, լուսափայլութեան իմաստ ունի ։ կը յիշեցնէ այն լուսապսակը զոր վաղեմի նկարիները կը սիրէին նկարել իրենց սուրբերուն և փշապսակ Յիսուսի պատկերներուն գլուխներուն բոլորտիքը ։ Սակայն այս բոլորովին նիւթական է ։ Ի՞նչ բանի նշանակ է այդ լուսապսակը, այդ լուսափայլութիւնը ։ Նշանակ է մարդուն, ինչպէս Քրիստոս Յիսուս Մարդուն, մէջ գտնուող ամենէն գեղեցիկ բանին ։ և այդ է նկարագիր ։ Նկարագիր ։ Քրիստոսի փառքը իր նկարագրին մէջ կը կայանայ ։ Հրաւէր կը կարդամ ։ մարդ կամ Աստուած կրնայ ունենալ բան մը որ ըլլաց նկարագրէն աւելի փառաւոր ։ Աստուծոյ անունը նկարագիր էր,

իր անձը — ՈՐ ԷՆՏ: “Փառք” բառին արդի տըրաւուծ անորոշ խմաստը թող ձեզ չմոլորցնէ: Անոր ճշմարիտ նշանակութիւնը չենք հասկնար, վամն զի ամենօրեայ խօսակցութեան մէջ չենք դործածեր զայն: Քու մոքիդ մէջ “նկարագիր” բառը “Փառք” բառին տեղը դիր: “Մենք ամէնքս, բաց երեսով, Քրիստոսի նկարագիրը որպէս թէ հայելին մէջ ցոլացնելով, նոյն պատկերին կը նորոգուինք նկարագրէ նկարագիր” — քիչ մը աւելի աղէկ նկարագրէն՝ քիչ մը ալ աւելի աղէկ նկարագրին, նկարագիրը շատ փոքր և աննշմարելի աստիճաններով հետզետէ ազնուանալով: Հիմա այդ համարը կարդա բոլոր այս նշանակութիւններով: “Մենք ամէնքս, բաց երեսով, Քրիստոսի նկարագիրը որպէս թէ հայելին մէջ ցոլացնելով, նոյն պատկերին կը նորոգուինք նկարագրէ նկարագիր:”

Թէ Ի՞նչո՞ւ կը Արտօնուի

Ի՞նչպէս կրնանք ստանալ այդ նկարագիրը: Քրիստոսի առջև կայնէ և ցոլացուր անոր նկարագիրը, և ուղես կամ ցուղես ու առանց գիտնալուդ պիտի նորոգուիս նոյն պատկերին նկարագրէ նկարագիր: Խւրաքանչիւր անձ ցուղնող հայելի է: Այս հայելին սկզբան վրայ հիմուած է վերոյիշեալ համարը: Քու դէմքովդ ինչ ըլլալդ կը ցոլացնես: Մարդու մը հարցում մը կ'ընեմ, և տասը երկվայրկեան չանցած կ'իմանամ անոր գերմա-

նացի կամ Որու կամ Գաղղիացի կամ Պնդղիացի ըլլալը: Նոյն խսկ իր ձայնով իր ուրտեղացի ըլլալը կը ցոլացնէ: Ուրիշ հարցում մը կ'ընեմ իրեն, յետոյ ուրիշ մը, յետոյ ուրիշ մը, և կը տեսնեմ թէ հետզիւտէ կը ցոլացնէ ինքզինք: Հինգ վայրկեան չանցած կը տեսնեմ թէ բարի մնի: Կը տեսնեմ իրու հայելիէ մը ցոլացած թէ Հըրպարթ Սփէնսորի, Հըրսլիի և Տարուինի գործերը կարդացած է: և մինչ առջևս կը կայնի ու ինծի հետ կը խօսի, և կը շարունակեմ զինք դիտել, իր ամբողջ կեանքը կը ցոլացնէ: Կը տեսնեմ թէ ի՞նչ դասու մարդոց մէջ ապրած է, թէ ի՞նչ տեսակ ընկերներ ունեցած է: Նա չկրնար չցոլացնել: Զիրնար անձամբ չցուցնել այն միջավայրը որուն մէջ ապրած է, այն ազդեցութիւնները զորս ամէն կողմէ ընդունած է: Ինչպէս թէնիսիւն կ'ըսէ, “Ես մէկ մասն եմ բոլոր անոնց որոնց հանդիպած եմ:” Արդ, անոնց նման կ'ըլլանք զորս շարունակ կը ցոլացնենք: Գիտութեամբ կրնամ ապացուցանել թէ այդ օրէնքը ճշմարիտ է կենդանեաց ֆիզիքական կազմութեան մասին ալ, թէ անոնց միջավայրը իրենց վրայ ազդեցութիւն կը գործէ և անոնց կազմութիւնը կը փոխէ: Ամէնքս ալ գիտենք թէ ի՞նչպէս ամէն մարդ իր շուրջը գտնուող մարդոցմէն և առարկաներէն ազդեցութիւն կ'ընդունի: Կը յիշեմ երկու դասընկեր ուսանողներ որ ութը տարի իրարու հետ ապրեցան, և այդ ժամանակը լրանա-

լուն՝ գաղափարներով, լսորհելու և իրեռը  
նկատելու եղանակներով իրարու այնչափ կը  
նմանէին որ արդեամբ մէկ անձ եղած էին։  
Երբ հարցում մը ընէիր, ամենսին տարբերու-  
թիւն չէր ըներ թէ երկուքէն որո՛ւն կ'ուղղէիր  
զայն, մի և նոյն պատասխանը կ'ընդունէիր. և  
երբ դիտողութիւն մը ընէիր, առաջուընէ կա-  
տարելապէս կրնայիր դիտնալթէ երկուքին վրայ  
ալ ի՞նչ ազդեցութիւն պիտի ընէ։ Նոյն պատ-  
կերին նորոգուած էին։ Դաւթի վրայ Յովսա-  
թանի բնութիւնը կը տեսնուէր, և Յովսաթանի  
վրայ Դաւթի բնութիւնը։ Երբեմն կը տեսնէք  
որ երկու ամուսիններ, յիսուն տարուան ըն-  
կերակցութեամբ, բոլորովին մի և նոյն պատկե-  
րին նորոգուած են։ Այնչափ ժամանակ իրա-  
րու վրայ յոլացուցած են իրենց նկարագիրները,  
առանց իրենց կողմանէ ջանք ընելու և թերևս  
զայն արգելել ջանալով իսկ, որ մեծաւ մա-  
սամբ մի և նոյն բնութիւնը ունին։

### Անշահեան Բնիւթական Երես Մ:

Ուրեմն ի՞նչ գործնական դաս կրնանք  
սորվիլ ասկէ։ Յայտնի է այդ։ Քիչսորու ու-  
յաւեւշական ընէերը ընէ։ Աւելի անո՞ր ազդեցու-  
թիւնը ընդունէ քան ո և է ուրիշ անձի։  
Ամէն առաւօտ հինգ վայրկեան Քրիստոսի  
ընկերակցութիւնը — մինչև իսկ երկու վայր-  
կեան, եթէ երես առ երես ու սիրտ առ սիրտ

ըլլայ — ամբողջ օրը պիտի փոխէ, ամէն խոր-  
հուրդ և զգացում սովորականէն տարբեր  
պիտի ընէ, և քեզ կարող պիտի ընէ Ծնոր  
համար ընել այնպիսի բաներ զորս քու ան-  
ձիդ կամ ո և է ուրիշ մէկու համար պիտի  
չընէիր։ Սուրբ բնութեան և Քրիստոսի նկա-  
րագրին ու կեանքին նման նկարագրի ու կեանքի  
գերագոյն և միակ գաղտնիքն է միշտ զբրիս-  
տոս ընկեր ունենալ և զնա յոլացնել, անդգա-  
լաբար և յանգէտո իւրացնել անոր բնու-  
թիւնը, անոր միաքը և հոդին, լոկ անոր մօտ  
ապրելով և վարակուելով անկէ։

Թերեւս ըսես, “Ի՞նչպէս կրնայ մարդ Քրիս-  
տոսը, բայցակայ Քրիստոսը, իր ամենէն մնա-  
յուն բարեկամն ընել” Սակայն միթէ մարդ-  
կային բարեկամութիւնը հոգւոր բան մը չէ։  
Վայրկեան մը մտածէ, և պիտի տեսնես որ  
բարեկամիդ վրադ ազդեցութիւն կ'ընէ գրեթէ  
նոյնչափ երբ բացակայ է, որչափ երբ քու  
հետդ է։ Թերեւս Քրիստոս կրնար աւելի  
ազդեցութիւն ընել մեր վրայ եթէ հոս  
ըլլար, և սակայն վստահ չեմ այս մասին։  
Ընպատմելի փորձառութիւն պիտի ունենայինք  
եթէ իր ժամանակ ապրէինք —

“Երբոր կը կարդամ պատմութիւնը սիրուն,  
թէ Յնոսու երկրս վրայ կը քալէր.  
Թէ բարի հովիտի պէս իր գառնուկներուն,  
նոք մարդոց նոյն աշքով կը նայէր։

“Ոչ թէ անոր ձեռքը գլխուս վրայ գրուէր,  
Լուսէի այն ձայնի քաղցրութեան,  
նւ ինծի ալ անոնց պէս նայէր երբ կը էր,  
թող տուեք որ մանկունք ընծի գան ։”

Եւ սակայն, եթէ Քրիստոս նորէն աշխարհ դար, մեզմէ քիչե՛րը երբեք առիթ պիտի գտնէին զնա տեսնելու։ Անդղիոյ պէս փոքր երկրին մէջ երբեք տեսած չեմ իմ թագուհիս։ Անոր հպատակներէն միլիոնաւորներ ալ զի՞նք երբեք տեսած չեն։ Եւ Տէր Յիսուսի հազարաւոր հպատակները կարող պիտի չըլլային Անոր հետ խօսիլ կարենալու չափ մօտենալ իրեն, եթէ հիմա աշխարհ դար։ Կը յիշենք թէ նա ըստ, “Ողէկ է ձեզի (ոչ թէ ինձ) թէ որ ես երթամ,” վասն զի երթարով իրապէս մեզի աւելի մօտ պիտի ըլլար քան հոս մնալով։ Եթէ հոս մնար՝ աշխարհագրապէս և ֆիզիքապէս մեզմէ շատերուն անկարելի պիտի ըլլար Անոր անձին աղդեցութիւնն ընդունիլ։ Ուստի Անոր հետ մեր հալորդակցութիւնը հոգեսոր ընկերակցութիւն է։ սակայն ոչ տարբեր շատ ընկերակցութիւններէ, որոնք եթէ լաւ մը քննես պիտի գտնես որ իսկապէս հոգեսոր են։

Ճշմարտ Բարեկամունենաւ Հոգեւոր Բառունեն Ունէ

Ամէն բարեկամութիւն, ամէն սէր, թէ մարդկային թէ՝ աստուածային, հոգեսոր է։ Այնպէս որ երբ կը ջանանք Քրիստոսի նկարագիրը ցոլացնել՝ մեր Անոր տեսանելի ներկայութիւնը չվայելելը երբեք արդելք չէ մեր առջև։ Նա մարմնաւոր աչքին կոչում չընել, հոգին կոչում կ'ընէ։ զնա չենք կրնար

յոլացնել մարմնով՝ այլ հոգիով։ Բարեկամիդ վրայ գտնուող այն բանը զոր կը սիրես, երկացածը չէ։ Շատ գեղեցիկ նկարագիր մը կը ճանչնամ, մին ամենէն սիրուն նկարագիրներէն որ երբեք ծաղկած է երկրիս վրայ ։ Փոքր սիկ աղջկան մը նկարագիրն էր այդ։ Միշտ իր վիզէն կախած էր փոքր քայլ քայլ (հերանաւ) մը, և մէկո՞ւն թոյլ չէր տար բանալ զայն։ Իր ընկերներէն ոչ ոք գիտէր թէ մէջը ի՞նչ կար, մինչև որ օր մը երբ վտանգաւոր հիւանդութեամբ պառկեցաւ, իր ընկերներէն մէկուն հրաման տուաւ քայլին մէջ նայիլ։ այդպէս ընելով այս վերջինը հոն դրուած տեսաւ, “Ան որ դուք չտեսած՝ կը սիրեք” Այդ էր իր գեղեցիկ կեանքին դաշտնիքը։ Նոյն պատկերին նորոգուած էր։

### ԱՐԴԵՆԱ+Ը

Քանի մը խօսք կ'ուղեմ ըսել այն արդիւնքներուն վրայ որ ի հարկէ յառաջ կուգան այսպէս Քրիստոսի մօտ ապրելով, կամ անոր հետ ընկերակցելով։ Հարկ չէ որ այս նիւթին վրայ Սուրբ Գիլքէն վկայութիւնները երեմ—Քրիստոսի մէջ կենալուն վրայ վկարագիրը յութիւններ։ “Ամէն ով որ անոր մէջը կը կենայ՝ մեղք չգործեր։” Զես կրնար մեղք գործել մինչ Քրիստոսի դէմը կը կայնիս։ Երբեք չես կրնար։ “Ամէն ով որ մեղք կը գործէ զանիկա տեսած չէ ու զանիկա ճանչցած չէ։” Մեղքը կ'ամճայ և կ'անհետի Քրիստոսի ներ-

կայութեան առջև : Դարձեալ, “Թէ որ դուք իմ մէջս կենաք՝ և իմ խօսքերս ալ ձեր մէջը կենան, ինչ որ ուզէք պիտի խնդրէք, ու պիտի ըլլայ ձեզի :” Խորհէ ասոր վրայ : Այս է ուրիշ անխուսափելի հետևանք մը : Ուրիշ մըն ալ կայ, “Ան որ իմ վրաս հաստատուած է, անիկա շատ պտուղ կը բերէ :” Սրբութիւն, պատասխան ընդունած աղօթք, շատ պտուղ : Սակայն տես թէ նաև քրիստոնէական բարձրագոյն առաքինութիւններուն և փորձառութիւններուն քանին ի հարկէ յառաջ կու գան երբ Քրիստոսի հետ այդ յարաբերութիւնը ունենալ ենթադրենք : Օրինակի համար, անմիջապէս երբ Քրիստոսի հետ այդ յարաբերութիւնը ունենալ կ'ենթադրեն, կը սկսիս գիտնալ թէ ի՞նչ է տղոց հոգի ունենալ : Քրիստոսի առջև կը կայնիս, և նա քու ուսուցիչդ կ'ըլլայ, և դուն բնազդմամբ մը կ'ըլլաս հլու : Յետոյ կը սորվիս նաև ողորմած ու բարի ըլլալ . վասն զի անկէ կը սորվիս, և նա “հեղ ու սրտով խոնարհ” է, և այդ ոդին կը ստանաս : Այս է անոր նկարագրէն միայն փոքր մաս մը քու նկարագրիդ վրայ ցոլացնել : Փոխանակ քննադատող և հպարտ ըլլաւու, կ'ըլլաս խոնարհ և կ'ունենաս փոքր տղու մը հոգին : Նաև, կարծեմ, հաւատքին ի՞նչ ըլլալը սորվելու միակ միջոցն է Քրիստոսը ճանչնալ և անոր ընկերակցութիւնը վայելել : Կը լսես ինը տեսակ հաւատքի վրայ քարոզներ, ուղիղ և ծուռ հաւատքները որոշող քա-

րողներ, և քարոզներ՝ որք հաւատք ստանաւ լու ճամբան կը սորվեցնեն : Որչափ որ գիտեմ, միայն մէկ ճամբով կրնանք հաւատք ստանալ, և այդ նոյն է կրօնական աշխարհին մէջ և մարդոց ու կանանց աշխարհին մէջ : Եղբայր իմ, քեզի վատահիլ կը սորվիմ ցորչափ քեզ կը ճանչնամ, ո՛չ աւելի ո՛չ պակաս . և ինձ կը վատահիս ցորչափ զիս կը ճանչնաս : Քեզի չեմ վատահիր իբրև օտարականի մը : Սակայն երբ քու հետդ հաղորդակցութիւն կ'ունենամ, քեզ կը դիտեմ և քեզի հետ կ'ապրիմ՝ կը համնջուիմ որ վատահելի ես, և այսպէս քեզի կը վատահիմ և քեզի կ'ապաւիսիմ : Սակայն անձի մը զոր չեմ ճանչնար այսպէս չեմ ըներ :

### Ճանչնալը Վարահիւ և

Քրիստոսի վատահելու պայմանը զՔրիստոս ճանչնան է : Եթէ զինք ճանչնաս, չես կրնար չվատահիլ անոր : Կը փոխուիս : Երբ ճանչնաս զնա, քու ներսդ հաւատք կը ծնի, իբրև պատճառ և արդիւնք : Անոր վատահիլը առանց զնա ճանչնալու, ինչպէս հազարաւոր ներ կ'ընեն, չէ հաւատք, այլ՝ դիտրահաւանութիւն : Ինձ կը թուի թէ հաւատքի համար եղած շատ աղօթքներ պարապ տեղը կ'ըլլան : Այն բանը որուն համար աղօթելու ենք, սա է որ կարող ըլլանք պայմանը գոհացնել . և երբ պայմանը գոհացնենք, հաւատքը ի հարկէ կը հետեւի : Ուստի մեր հաւատքը աւելցընելու միջոցն է Քրիստոսի հետ մեր մտեր -

մութիւնը աւելցնել : Որչափ աղէկ ճանշնանք զնա , այնչափ աւելի կը վատահինք անոր :

Նաև նկարագիրը սրբայնելու այս կերպին անմիջական արդեանց մին է խղճի խաղաղութիւնը զոր կու տայ մեր կենաց : Որչափ կը տադնապին քրիստոնեայք որպէս զի չնորհաց մէջ աճին : Արդ , այն վայրկենին երբ չնորհաց մէջ աճելու հոգը Քրիստոսի վրայ կը ձգես , այն վայրկենին երբ կը տեսնես թէ սկսած ես հորդանել , տագնապը կ'անհետանայ : Կը տեսնես թէ այդ պարտի հետևիլ անխուսափելի գործողութեամբ և բնական օրէնքով մը եթէ միայն պարզ պայմանը գոհացնես . այնպէս որ խղճի խաղաղութիւնը այդ կենաց և Քրիստոսի հետ այդ ընկերակցութեան վարձքն է : Խաղաղութիւնը վերէն չիշներ պատրաստուած և մարդկային բնութեան յարմարցուած : Խաղաղութեան , ուրախութեան և ուրիշ քրիստոնէական փորձառութիւններու վրայ մեր գաղափարը շատ անձոննի է , սակայն բոլորն ալ յայտնի պատճառներէ յառաջ եկող արդիւնքներ են : Պայմանը երբ գոհացնենք , չենք կրնար չըզգ դալ այդ փորձառութիւնները : Խօսեցայ խաղաղութեան վրայ , սակայն ուրախութիւնը ինչ է : Յովհաննու աւետարանին ժԵ. գլխոյն մէջ պիտի տեսնես որ երբ Քրիստոս իր աշակերտներուն խօսեցաւ որթին առակը , ըստ , “Աս բաները ձեզի խօսեցայ որ ձեր ուրախութիւնը լման ըլլայ : ” Երբեք գիտեցի՞ր զայս : Քրիստոս յառաջ չբերաւ զայն լոկ երբեք գե-

զեցիկ նմանութիւն մը : Այն չէր լոկ Քրիստոսի մեր ներսը բնակելուն վարդապետութիւնը լուսաբանութիւն : Այդ էր , բայց ատկէ աւելի ալ : “Աս բաները ձեզի խօսեցայ , ” ըստ նա , “որ իմ ուրախութիւնս ձեր մէջը մնայ , ու ձեր ուրախութիւնը լման ըլլայ : ” Այս է ուրախութիւն ստանալու ճամբան : Քրիստոսի մէջ մնալ : Այս պարզ յարաբերութեամբ կ'ունենանք հաւատք , կ'ունենանք խղճի խաղաղութիւն , կ'ունենանք ուրախութիւն : Շատ ուրիշ առաքինութիւններ ալ կը հետևին : Մարդու մը օդտակարութիւնը մեծաւ մասամբ յառաջ կու գայ անոր Քրիստոսի հետ ընկերակցութենէն : Քաջայայտ է այս : Միայն Քրիստոնէական վրայ աղդել . սակայն աշխարհ Քրիստոսի վերաբերեալ այն բանը միայն կը տեսնէ զոր կը տեսնէ քու վրադ և իմ վրաս : “Աշխարհս զիս չտեսներ . բայց դուք պիտի տեսնէք զիս , ” ըստ Քրիստոս : Դուն զինք կը տեսնես , և անոր դէմը կայնելով զնա կը ցոլացնես , և աշխարհ կը տեսնէ այդ ցոլացումը : Աշխարհ չկրնար տեսնել զնա : Այնպէս որ քրիստոնէին օդտակարութիւնը միայն այդ առնչութենէն կախեալ է :

Արդ , մատնանիշ ըրի Քրիստոսի առջև կայնելէն , Քրիստոսի մէջ մնալէն յառաջ գալիք բաներէն միայն մէկ քանին : Եթէ Քրիստոսի մէջ մնալուն վրայ խօսող համարները կարդաւ՝ նոյն յարաբերութենէն շատ ուրիշ բաներ ալ պիտի թելագրուին : Քրիս-



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԱԱՐԱԴՐՈՒՅԹ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԱԱՐԱԴՐՈՒՅԹ

տոնէական գրեթէ ամէն վորձառութիւն և նկարագիր՝ արդիւնք է Քրիստոսի առջև կայնելուն և անոր նկարագիրը ցոլացնելուն։ Սա կայն բոլորին ամփոփումը սա է որ նոյն պատրէնն կը նորոգուինք, “որպէս թէ Տէրոջը Հոգիւն”։ Այսինքն, մեզի անծանօթ ճամբով մը, սակայն թերեւս պարզապէս Քրիստոսի անձին ազդեցութեամբ, կը վոխուինք Անոր պատկերին։

### Բացաբյակ Ճշորութիւն Մը

Այս կերպը անկարելի է որ պարզապը ելէ։ Քու առջևդ չեմ դներ դաղափար մը կամ վարկած մը, այլ սրբանալու անփրէպ ճամբայ մը։ “Մենք ամէնքս, բայ երեսով Քրիստոսի վառքը (Քրիստոսի նկարագիրը) որպէս թէ հայերի մէջ ցոլացնելով”, անջ՛ւշտ “նոյն պատկերին կը վոխուինք”։ Շատ մեծ բան է աստնկ սուրբ սկզբան վրայ հաստատուիլ։ Էմբրազն կ'ըսէ, “Դիւցազն է այն մարդը որ բանի մը վրայ անցողդողդ կերպով հաստատուած է”։ Անցողդողդ հաստատուէ սրբացման այդ վարդապետութեան վրայ։ Մի մոլորի սրբացման բազմաթիւ վարդապետութիւններէն որ կրօնական դրականութիւնը կը լեցնեն։ Լաւ մը քննէ ինդիրը, և անոր բանաւոր ըլլալը անձամբ տես, և պիտի դժմնես որ ճշմարտութիւնը այս է թէ եթէ Քրիստոսի դրած պայմանը գոհացնես՝ հա-

ւագրի այս արդիւնքը պիտի հետևի բնական օրէնքով մը։ ✕ Խայ. 23

Եւ ի՞նչ արդիւնք է Նոյն պատկերին նորոգուիլ։ Խորհէ ասոր վրայ։ Ասոր համար աշխարհ եկած ենք և կ'ապրինք։ Ասոր համար ընտրուած ենք։ Ոչ թէ հասարակ իմաստով մեղքէն փրկուելու համար, այլ “ամնք որ առաջ կը ճանչնար, առաջուց ալ սահմանեցիր Որդւոյն պատկերին կերպարանակից ըլլալու”։ Ոչ թէ լոկ մեղքէն փրկուելու համար, այլ է Որդւոյն պատկերին կերպարանակից ըլլալու։ Միտք պահէ զայս։ Եւ ինչպէս որ ժամանակ տրուելու է երկրաւոր բարեկամութիւնները մշակելու համար, եթէ անոնց օրհնութիւնները վայելել կ'ուզուի՞նոյնպէս ալ ժամանակ տրուելու է Քրիստոսի ընկերակցութիւնը մշակելու համար։ Մեր կենաց մէջ չկայ բան մը աւելի թանկագին քան այն բանը որ յառաջ կու գայ Քրիստոսի հետ հաղորդակցութիւն ունենալէն և անոր մօտենալէն։ Ողէկ է աստուածաբանութեան վրայ մոտածել և Սուրբ Գրոց վրայ ծագած նոր ըցը ընդունիլ։ սակայն անհունապէս աւելի աղէկ է Տէր Յիսուսի հետ մեր ունեցած ընկերակցութիւնը աւելի մտերմական ընել, և սուրբ կենաց վրայ մեր տեսութիւնը քիչ մը աւելի խելքի յարմար։ Յայնժամ մեր կեանքը գիտելով, մարդիկ պիտի հասկնան թէ Յիսուսի ընկերակցութիւնը վայելած ենք։ և երբ զնա անոնց վրայ կը ցոլացնենք, անոնք նոյն պատկերին պիտի նորոգուին։

ՔՐԵԱԿԱՆ ՀԱՅՈՒԹՅՈՒՆԻՒՆ ԿԵՆԱԿ ԶՈՒՄ-ԵՒ-ՆԱԾ

ինձ կը թուի թէ քարոզութիւնը շատ քիչ կարևորութիւն ունի Քրիստոսը ցոլացնող կենաց հետ բաղդատմամբ։ Սա ինքիրմէն կը խօսի թէպէտ “վայ զբոյց և չկան խօսքեր”—ինչպէս կը խօսին երկնային մարմինները։ Այն կողմ տպաւորութիւն կ'ընէ։ Այն միակ պարզ բանը զոր պարտիմք ընել Քրիստոսի հետ ուղիղ յարաբերութիւններ ունենալ է, կենաց մէջ անոր հետ քալել ձեռք ձեռքի տուած, զնա մեր սենեակին մէջ մեր հետ ունենալ, և մեզի ընկեր ընել ուր որ երթանք։ անոր ապաւինիլ և կոռմնիլ, և այսպէս անոր կեանքը իր ամբողջ գեղեցկութեամբ և կատարելութեամբ մեր կեանքով ցոլացնել։

Փարիզի մէջ հաչակաւոր արձանագործ մը քանդակեց նշանաւոր արձան մը որ այսօր գեղարուեստից սրահին մէջ կը կենայ։ Մեծ հանճար մըն էր այդ մարդը, և իր վերջին գործն էր այդ արձանը։ սակայն շատ ուրիշ հանճարներու նման՝ շատ աղքատ էր և ձեղունին մէջ գտնուող փոքրիկ սենեակ մը կը բնակէր։ Այդ սենեակին էր թէ՛ իր արուեստանոյը թէ՛ ննջարանը։ Արձանին կաւէ օրինակը դրեթէ աւարտած էր, երբ գիշեր մը Փարիզի վրայ յանկարծ եղեամ իջաւ։ Արձանագործը անկողնին վրայ պառկած էր, սենեակին մէջտեղը, արձանը իր առջեր և առանց կրակի։ Երբ ցուրտ օդը դդաց, տե-

սաւ որ եթէ ցուրտը սաստկանար՝ կաւին ճեղքուածներուն մէջ գտնուած ջուրը պիտի սառէր և արձանը պիտի աւրէր, ուստի ծերունին ելաւ և անկողնոյն ծածկոյթները ամենայն յարգանօք արձանին վրայ դիզեց։ Առաւոտուն երբ իր բարեկամները ներս մտան, ծերունի արձանագործը մեռած գտան։ սակայն արձանը աղատուած էր։ Այդ է քու ամենէն մեծ բանդ։ Բոլը ջանքով պահպանէ այն Քրիստոսի պատկերը որուն կը նորոգուիս անտեսանելի Արձանագործին ձեռքով, որ այդ սրբազն գործը այսինքն հոգիիդ Փրկութիւնը կը կատարէ ամէն վայրկեան որ անոր ընկերակցութիւնը կը վայելես։ Ստեղծագործութիւնը գեռ չէ լմնցած։ Արարից այսօր դեռ կ'աշխատի երկրիս վրայ, և Աստուծոյ Հոգին որ հազարաւոր տաղիներ առաջ ջուրերուն վրայ կը շարժէր, մեր այս սովորական կեանքերուն մէջ, Աստուծոյ պատկերին պէս հիմա տակաւին մարդ ստեղծելու դրազած է։



ՀՀ Ազգային գրադարան



NL0028824

2104



2063